



ՀԱՏՈՐ ԻԹ

1891

ՅՈՒՆԻՍ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

Ի ՄԱՐՍԷՅԸ

(1678 - 83).

Մարսէժի Հայկական տպարանին վրայ հետեւեալ հետաքննական տեղեկութիւնք՝ քաղաւած են Յ. Տ. Պորի (Bory) գաղղիացոյ Պատմական և մատենագիտական հետազոտութիւնք ի վերայ արդեանտի տպագրութեան ի Մարսէյի (Les origines de l'Imprimerie à Marseille. Recherches historiques et bibliographiques) տպարանին ունեցող գրուածքէ մը, որ միայն Հարիւր օրինակ տպագրուած է ի նմին քաղաքի ի 1858: Տուած նորանոր տեղեկութիւնքն կը յուսանք որ Հաճելի ըլլան բանասիրաց, որոյ վրայ արգէն բաւական ծանօթութիւնք կրնան գտնել ի «Պատմ. Հայերէն Դպրութեանց» ի Հատորն Բ, 306:

Հայկական տպարան: — Ոսկան արքեպիսկոպոս: — Իր յԱմուրեբրտամ հաստա տած աւաչիմ զործարանն 1665ին, ու անոր փոխադրուիլն ի Մարսէյի ի 1678: — Թարէնոս, Սողոմոն Լետոնեան և Նաոիպ Գրիգորեան: — Գեր. Տրիփուրէն — Ժամետն, Թովմաս Հայրապետեան և Փիլիպ Տրպուտ: — Հայրն Քիրու և Մ. Քիք: — Գեր. Տէ. Թամ: — Լուսուրիկոս ԺԴ և Մորանտ հոգաբարձու: — Ռիշար Սիմոն: — Հայք ի 1684 կը մեկնին ի Մարսէյլէ: — Իրենց ձեռքով նոյն քաղաքին մէջ եղած հայ զրոց տպագրութիւնք: — Փիլիպ Տրպուտ՝ յամենեան կարծեօք եղած զրոց տպագրութեան զէմ եղած գառտատանի մը առջև պարտաւորած:

Հայք՝ պատմութեան մէջ քաղաքակիրթ հին ժողովրդոց գասակարգին կը պատկանին։ Արարատ լեռն իրենց ազգութեան որրանն ե. դած է, և ցայսօր կեդրոն քաղաքական ու եկեղեցական վերաբերութեանց, թէպէտ այլևայլ դարերէ ի վեր տիրապետութիւնք և վաճառականական պէտք՝ Հրէից նման ցիրուցան ըրած ըլլան զիրենք Ասիոյ ու Եւրոպայի այլևայլ տէրութեանց երկիրներուն մէջ։

Հայոց գլխաւոր եկեղեցին՝ զոր ի չորրորդ դարու հիմնած է կ'ըսեն սուրբն Գրիգոր Լուսաւորիչ, էջմիածինն է յոտս Արարատայ, երկու մշոնաւ հեռի յԵրեւանայ, յառաջ Պարսից հպատակութեան տակ ելող Հայաստանի մայրաքաղաքն, և 1827էն ի վեր Ռուսաց ձեռքն անցած։ Այս հռչականունն արքեպիսկոպոսանիստ եկեղեցի, ուր ամէն հաւատացեալ Հայ պարտական է կենայր մէջ գէթ մի անգամ ուխտի երթայ, շինուած է ընդարձակ վանքի մը մէջ, տեղի բընակութեան կաթողիկոսին կամ իրենց գերագոյն պատրիարքին և հետը եղող վարդապետաց, որ հայկական ծէսին յատուկ դաս մ'է եկեղեցականաց, ու ընդհանրապէս իմաստուն և գիտութեանց պարագող անձինք՝։

* * *

Գիտցեր են Հայք ամէն ատեն որոշուիլ իրենց ուսմամբն՝ ի ժողովրդոց յորոց հետզհետէ աիրապետուած են. վեցերորդ դարէ ի վեր ունին ազգային մատենագրութիւն մը և բազմաթիւ պատմական և կարևոր երկասիրութիւնք, և սակայն մինչ ի կէս եօթնետասներորդ դարու հասեր էին՝ առանց իրենց լեզուով տպագրուած գիրք մը ունենալու։

Սուրբ Գրոց և ուրիշ եկեղեցական մատենից ձեռագրաց զինը օր ըստ օրէ անելով, և անոնց մէջ սպրդած ընթերցուածոց տարբերութիւնք և վրիպակք, ուր ուրեմն զգալի ըրին հայ կղերին անհրաժեշտ կարևորութիւնն տպագրութեամբ զանոնք հրատարակելու։

Այս վախճանաւ 1662ին յ'էջմիածին գումարուած յազգային ժողովի սահմանուեցաւ կարող և հմուտ անձ մը զրկել յԵւրոպա, ուր տպագրատուն մը հաստատելով հրատարակուին այն գրուածք որոց գործածութիւնը աւելի յաճախ և ընդհանուր է հայ ազգին մէջ։

Ժողովոյն որոշումը ի գործ դնելու համար կաթողիկոսն Յակոբ Կլայեցի անուանեց ու իրեն մասնաւոր գործակատար կարգեց զվարդապետն Ռսկան Երեւանեցի որ արքեպիսկոպոս էր Օշականի՝։

1. ԻուսէնՅոր Տեղեկութիւնք Վոզնորոշեան միոյ յարևելս, 1717, Պոթէ, Հայաստան։

2. Ռիշար Սիմոն, Քենադատական պատմութիւն ինոյ կտակին, 1685.— Քենական պատմութիւն քարգմանութեանց ինոյ կտակին, 1690.— Լըսոն Մատենադարան

Ոսկան՝ կաթողիկոսին կամացը և հրահանգաց համաձայնելով, գընաց նախ ի Հոռովմ, ուր գրեթէ տասնըհինգ ամիս կեցաւ: Անկէ 1664ին անցաւ յԱմսդերտամ, ու հայերէն տառեր փորագրել ու ձուլել տարով՝ իրեն յանձնուած տպագրարանն հաստատեց և կողեց զայն յանուն էջմիածնի և սրբոյն Սարգսի զօրավարի:

Այդ հաստատութեան առաջին արդիւնքն եղաւ քառածալ Աստուածաշունչ գիրք մը, տպագրեալ ի 1666, ջանիք Ոսկան արքեպիսկոպոսի և գործակցութեամբ Սողոմոնի Լեոնեան իր սարկաւազին և քեռորդւոյն: Հետեալ տարիներուն ուրիշ զանազան հատորներ ալ ի լոյս ընծայուեցան, և բաց յայլոց ութնալ կտակարան մ'ալ 1668 թուականաւ: Բայց կ'երևնայ թէ Ոսկան որ ուղղափառ (orthodoxe) դաւանութիւն ունէր, խիղճ ըրաւ տպագրել այդպիսի ուղղափառական գրքեր հերետիկոս ժողովրդեամբ լի քաղաքի մը մէջ, և միտքը գրաւ Հոլանտայէն ելլելով երթալ ի Գաղղիա՜:

* *

Եւ յիրաւի կը գտնենք որ 1669 մայիս 26 թուականաւ՝ լատին լիզուով աղերսանաց թուղթ մը կ'ուղղէ առ Լուզովիկոս ԺԻ, որով կը ջանայ հաւատարմացընել թագաւորին իր մեծ սքանչանաց ըզգածմունքը, ինդրելով որ բարեհաճի ընդունել արքունի մատենադարանին ընծայած չայկական Աստուածաշնչի օրինակ մը՝, Բաւական չի սեպելով այս առաջին քայլը, գնաց ի Փարիզ. և հոն Լորան Տարվիոյ հռչականուն արնելագիտին միջնորդութեամբ, որ մարտիլիացի էր ծննդեամբ, յամի 1669 ի 11 օգոստոսի յայտոցեալ ընդունիլ ի թագաւորէն զհրաման տպարանի մը հաստատութեան ի Լիոն կամ ի Մարսէյլ կամ տէրութեան ուրիշ քաղաքի մը մէջ, և հայերէն լեզուով ամէն տեսակ գիրք հրատարակել: որովհետեւ այդ գործը մեծապէս օգտակար էր հասարակութեան, և արևելեան լեզուաց գիտութեան շատ գիւրութիւն պիտի մատուցանէր՝, Հրամա-

1709.— Սէն Մարգէն, ի Պատմական և աշխարհագրական յիշատակարանս ի վերայ Հայաստանի, Յակոբ Դ կը հոչէ զկաթողիկոսն որ 1655էն ց1680 գրաւեց զթոռն հայրապետական:

1. *Ipsius voluntas fuit quod Typographia... quae antea fuerat apud hereticos Amsterdam ad libros catholicos romanorum modo componendum, illam Massiliae transtulit.* (Աղերսագիր Հայոց Զմիւռնիոյ առ Գաւառապետն և Խորհրդականս ատենին արդարութեան Փռովանայ, զոր յառաջ կը բերէ Պոնիֆատ ի գիրս վճռոց Խորհրդարանին Փռովանայ, ի հատորն Ա. յէջ 412):

2. Լըյոն, Մատենադարան, հատուած մ'ալ մէջ բեռելով:

3. Հաւաքումս Գործոց և Յիշատակագրաց կրթրիկն Գաղղիոյ. տպ. 1524: — Պոնիֆատ, ի յեջեալ գիրսն:

Նագիրը կը յաւելուր այսպիսի պայման մը որ այդ գրքերը ուղղագիտաւ, առաքելական, հռովմէական կրօնից վարդապետութեանն և հաւատալից հակառակ բան չի բովանդակեն: Ոսկան կ'ընդունէր այս պայմանը, քանի որ իր բուն և ճիշդ իմաստին համեմատ գործադրուէր. բայց կը վախնար որ ըլլայ թէ առիթ մը ըլլայ ապագային մէջ փոփոխելու կամ ի սպառ ջնջելու հայկական արարողութիւններն ու ծէսերը: Սակայն և այնպէս լիուրի վստահութեամբ գաղղիական կառավարութեան խոստմանց անկեղծութեան ու թագաւորին պաշտպանութեան վրայ, փոխադրել որոշեց յԱմսդերտամէ ի Մարսէլյ (1672) իր տպագրատան ամէն կահք ու կազմածքը¹:

Հռովմայ աթոռը երբ առաւ այս փոխադրութեան լուրը, փութաց անոր վրայ հրաւիրել թեմական եպիսկոպոսին հսկողութիւն, իմացընելով թէ Ոսկան ի յարաբերութեան է ընդ պատրիարքին որ յ'էջմիածին Ուստի Գեր. Տրֆորպէն Ժանսոն՝ որ ի Ժամանակին Մարսէլյի եպիսկոպոսական աթոռոյն գահակալն էր, պահանջեց նախ արքեպիսկոպոս տպագրողէն հաւատոյ դաւանութիւն մը բստ հռովմէական եկեղեցւոյ վարդապետութեան, զրաւոր՝ ի հայ և ի լատին. ու ապա իր ընդհանուր փոխանորդին հսկողութեանն յանձնելով նոր բացուած տպարանը, իրեն սեպհականեց հոն հրատարակուելիք զրոց քննութիւնը հայ լեզուի հմուտ քահանայի մը ձեռքով՝ որ այս վախճանաւ ի պատեհ ժամանակի պիտի զրկուէր ի Հռովմայ:

Իրաց այս վիճակին մէջ ձեռք զարկաւ Ոսկան իր նոր տպագրատան հաստատութեանը, որոյ անունն անփոփոխ պահեց կոչելով տըպարան սրբոյ էջմիածնի և սրբոյն Սարգսի զօրավարի. և կը յուսար որ պիտի յաջողի յատուկ անձնական ծախիւք հրատարակել իբրու երախայրիք քառածալ ժամագիրք մը, իրեք հազար օրինակ, և զարգարուած ութ մեծ պատկերներով արդիւնք կունտիէ փորագրողին ճարտար զրչին. բայց որովհետև երկար ատենէ ի վեր արևելքի ազգայիններէն զրամական օժանդակութիւն ընդունած չէր², բռնադատեցաւ երկրորդ անձի մը ընկերութեան միջոցին դիմել՝ մտքին խորհուրդը յառաջ տանելու համար:

Ընկերակցութիւնն ըրաւ թագէտս անունով քահանայի մը հետ որ Ոսկանայ բաղաբակիցն էր ու հետը ի փարիզ և ի Մարսէլյ ճանապարհորդութիւն ըրեր. բայց ընտրութեանը մէջ գժարազգ եղաւ, ուրովհետև այդ անձին յետագայ բռնած ընթացքէն յայտնապէս կ'երևնայ որ արտաքին շահէն շատ աւելի զօրաւոր ու զաղտնի շահէ մը մղուած, ընկերակցութեան ետևէ եղած էր իր ամէն ջանքը բանեցը:

1. Լըլոն, անգ. յիշատակելով 1672ին յԱմսդերտամ տպուած Սաղմոսարան մը:
2. Ոսկան նոյն գրոց յառաջաբանին մէջ կը յայտնէ իր գանգատներն ու տըպագրութիւնը:

նելու՝ ժամագրոց հրատարակութիւնն խափանելու և տպագրարանը բոլորովին անհետ ընելու նպատակաւ¹ :

Ոսկան հետը ընկեր առնելով զթագէտո՝ տպագրելի գրքին ծախուց և շահուն մասնակից ընելու համար, պէտք եղած զգուշաւորութիւնքը բանեցուցեր էր. բացարձակաբար իր անձին վերապահելով տպագրին սրբագրութիւնը Ըսածնիս յայտնապէս կ'երկնայ այն դաշնագրէն որ 1673ին եղած է. որով երկուքն ալ կը պարտաւորին հազարական դահեկան դնել՝ գործաւորաց վարձուն, թղթոց ստացման և ուրիշ ամէն կարևոր ծախուց հատուցման համար. յայտնի և որոշ պայմանագրով որ յետ աւարտման տպագրութեանն՝ արքեպիսկոպոսը երեք հարիւր յիսուն օրինակ վերցընելու իրաւունք պիտի ունենար՝ իբրև վարձ իր աշխատանքին գրոց սրբագրութեան և տպագրին աւարտման, և քննարկ օրինակները երկու հաւասար բաժին պիտի ըլլային, մին Ոսկանայ և միւսն թագէտի² : Բայց դէպքը շուտով յայտնի ըրաւ թէ որչափ անբաւական էին արքեպիսկոպոսին կողմաւ, նէ եղած այս զգուշաւորութիւնք : Վասն զի հազու ժամագրոց առաջին թերթը մամլոյ յանձնուած էր, թագէտո սկսաւ ամենազգի արգելք հանել. և եթէ արժան է հաւատք ընծայել Զմիւռնիոյ Հայոց կողմանէ գրուած աղբրագրին, զոր արդէն յիշեցինք, այս ընկերակցին՝ զոր անարժան կը սեպեն ոչ միայն քահանայ, այլ նաև քրիստոնեայ կոչուելու³, ի գործ դրած անարժան միջոցներուն և ներխատնաց հետևանք եղաւ տպագրիչ արքեպիսկոպոսին մահը :

Այսպիսի ծանր ամբաստանութիւնն ստոյգ ըլլալ կամ ոչ, յայտնի է որ Ոսկան մեռաւ ի Մարտէլ 1674 թուականին առաջին ամիսներուն. և թագէտո փութաց տէրութեան կողմանէ կնքել տպագրական գործարանը, և սենեակալի դատարանին փոխանորդը մտցընել ի տուն վախճանելոյն : Նոյն միջոցին ժամագրոց տպագրութիւնը հազու վեցերորդ թերթին հասած էր : Ուրիշ գիրք մ'ալ, սաղմոսաց Դաւթի, որ Ոսկանայ յատուկ ստացուածքն էր, և ամբողջ ութ թերթերու մէջ պիտի բովանդակուէր. զեռ նոր սկսեր էր տպագրուիլ և միայն քանի մը առաջին թերթքը հրատարակուած էին : Այն երկու գրոց տպագրութիւնը յառաջ վարելու և ի զլուխ հանելու համար, — որոց վրայ դատարանը ձեռուընին դրած էին արդէն, — բռնադատեցաւ Սողոմոն՝ Ոսկանայ քեռորդին և ժառանգ, բանակցութեան մտնել թագէտի հետ և ընդունիլ անոր պայմաններն :

Նոյն 1674 տարւոյն հաստատուած դաշնագրով մը որոշուեցաւ որ

1. Si illi oreditis, nostram typographiam destructis et scientias nostras extinguetis. Վերը յեռուած Հայոց Զմիւռնիոյ աղբրագրին մէջ :
2. Պոնեֆատ, անդ : Հաւաքումն Գործոց և Յիշատակագրաց կղերիկ Գաղղիոյ :
3. Non tantum sacerdos, sed etiam christianus non est dignus vocari. Պոնեֆատ, անդ յ'էջ 412 :

ժամագրոց և Սաղմոսարանի ամէն թերթերն, թէ տպագրուածներն և թէ տպագրելիք, ի մամլոյ ելլելուն պէս անմիջապէս յանձնուին լրֆէպիւր փաստաբանին, և թաղէի ապահովութեան համար հոն մնան մինչև ժամագրոց տպագրութեան աւարտումը, և իրեք հազար օրինակաց հաւասարաբաժին բաշխումը ի մէջ երկոցուն՝ ըստ արգէն կնքեալ պայմանագրութեան: Սոցումոն հաւատարիմ՝ և փութալան ե. ընցաւ իր կողմանէ ի պահպանութիւն պայմանացն: Վրան հազիւ տարի մը անցած էր՝ երբ հանճարամիտ օժանդակութեամբ Նասիպի Գրիգորեան, իր կողմանէ դրուած գործակատարին, և Մատթէի Յովհաննիսեան շարող-տպագրչի՝, ոչ միայն զաշնագրին նպատակ ժամագրոց տպագրութիւնը լմընցուց, այլ նաև ուրիշ հայ գրքեր կրցաւ հրատարակել:

* * *

Այս ամէն գրքեր քննուեցան Յովհաննէս Յակոբ՝ բնիկ ի Հայոց ուղղափառ քահանայի մը ձեռքով, որ պաշտօնական կերպով զըրկուած էր ի Հոռովմայ ի Մարսէլլ, և որուն ճանապարհի ծախուց համար հատոյց Սոցումոն երեք հարիւր դահեկանի գումար մը՝, Այսպիսի որոյնչ քննութենէ մը ետքը՝ Ս. էջմիածնի տպարանի վերակացուք փութացան առաջարկել թաղէի որ անմիջապէս ժամագրոց օրինակաց հաւասար բաշխման գործը կատարուի. և անով փափաքելի և որոշ երկու արդիւնք կ'ունենային: Մէյմը որ այնուհետև կը դադրէին իրենց ամէն յարաբերութիւնք բուն և տարապարտ խնդիրներով խառնակիչ անձի մը հետ. երկրորդ որ դրամական շահու մերձաւոր յոյս մը կ'ունենային, և որուն մեծապէս պէտք ունէր Ոսկանայ ձեռքով հաստատուած տպարանը: Սակայն թաղէի մտաց խորհուրդք հոն չէին, որ ինչպէս ըսինք, իր նիւթական շահէն աւելի նպատակ ունէր գործարանին խափանումը քան անոր վերահաստատութիւնը: Ոչ միայն չուզեց ստորագրութիւնը դնել իրեն առաջարկուած մասնակցութեան պայմանագրի մը, այլ սենեակալի փոխանորդին դատարանը դիմելով՝ ամբաստանութիւն ըրաւ ի Յակոբ քահանայէ արգէն քննուած ժամագրոց համար, իբր թէ տակաւին կը գտնուին ի նմա հերձուած սղական բառեր՝ հակառակամարտք ուղղափառ հաւատոյ, և խնդրելով անոնց սրբագրութիւնը՝ կը պահանջէր որ ութ թերթերը նորէն տպագրուին, գործակատար ճանչցուած Նասիպ Գրիգորի ծախքով: կը պահանջէր

1. Ժամագրոց շարողէքնն համար՝ երեք դահեկան առ թերթն վճարուեցաւ նըմա, բաց ի պահպանութեան ծախքէն:

2. Պոստիքաս, անդ., յ'էջ 411. Հաւաքումն, և այլն. Հաս. Գ.:

գարձեալ՝ բարոյական շահու մը տեսակէտով քողարկելու համար այսպիսի ամբաստանութեան ատելի մասը, որ ի ճակատու յայտնապէս նշանակուի թէ հրատարակութիւնն եղած էր հասարակաց ծախիւք արքեպիսկոպոսին և թաղէի:

Այդ կրկին առաջարկութիւնք ընդունելի եղան. բայց խորհրդաւորանք վճիռ ալ տալով ի 1675 ի սեպտ. 28 որ երկու ընկերակցաց անուանք ժամագրոց ճակատը գրուին, ջնջեց սենեակալի ատենին վճիռը, և երկու կողմին ալ պատուիրեց որ եպիսկոպոսական գըլխաւոր փոխանորդին ներկայանան և իրմէ լսեն թէ արդեօք հարկ է այն սրբագրութիւններն ընել:

Թագէտս գահ չեղաւ հետապնդութեամբն դատատանական միջոյններով ի գործադրութիւն այս բարձրագոյն վճռոյն. այլ մասնաւոր գրուածով մը ամբաստանեց զՆասիպ Գրիգոր իբրու նենգավաճառ, դատարկաշրջիկ, հատուցանելու անկարող ու անանկացած մարդ մը. և յաջողեցաւ նոր վճիռ մը ձեռք ձգել, որով իշխանութիւն կը տրուէր բռնել տալ Սողոմոն Լեւոնեանի այդ գործակատարը Նասիպ՝ նոյն ժամանակին տիրող օրինաց տրամադրութեանց հակառակ բանդ գրուելով բողոքեց խորհրդարանին արդարասիրութեանն, իբր ազատութիւնը խնդրելով. և 1676 յունիս 9 գրուած վճռով մը բանտէն հանուելով, որոշուեցաւ որ ժամագիրքը միւսանգամ եպիսկոպոսական փոխանորդին քննութեանն յանձնուի, և վկայիւք հաստատուի թէ ուղղափառ, առաքելական, հռովմէական կրօնից վարդապետութեանց հակառակ բան մը չիրովանդակեր:

Զորութեամբ այս նոր վճռոյն՝ Գեր. Ֆորպէն-ժանսնի յանձնուեցաւ գիրքը՝ եպիսկոպոսը հարկ չսեպեց թարգման մը ուզել ի Հոովմէ այս քննութիւնն ի գլուխ տանելու համար. ու յանձնեց թովմաս Հայրապետեան հայ քահանայի մը որ նոյն ատեն գտնուեցաւ ի Մարսէլլ, անկէ ի ֆարիզ անցնելու դիտաւորութեամբ: Նոր թարգմանը ոչ միայն նպատաւոր չերկցաւ իր հայրենակից տպագրողաց, այլ խստապահանջ քան գերագէտս. վասն զի ոչ միայն պահանջեց նշանակուած ութ թերթից կրկին տպագրութիւնն, այլ օւրիշ ութ թերթեր ալ անոնց վրայ աւելցուց, զորս հարկ էր փոխել հերետիկոսական արատ կրելուն պատճառաւ:

Նասիպ Գրիգորեան խնայելով իր յանձնարարէն (mandant) կրկին տպագրութեան ծանր ծախքը, զէմ չկեցաւ կարևոր համարուած սրբագրութիւններն ընել, վրիպակացոյց տախտակ մը աւելցնելով տպագրուած վերջին թերթին յետին երկրորդ երեսին վրայ, որպէս զի կարելի չլլայ փրցընել զայն առանց գիրքը պակասաւոր և անկատար ընելու: Այս առաջարկութիւն խորհրդարանին վաւերացուցմանը ներկայելով, 1678 ապրիլ 1 վճռով մը որոշուեցաւ որ Մարսէլլի եպիսկոպոսը պատշաճականն գործէ՝ ինչ որ իրեն կարևոր և.

րենայ. ուստի և Գեր. ժանտոն հետեւեալ յունիս 7 հրամանագրով մը պատուիրեց Հայոց որ տպագրեալ ամէն թերթերէն երկու օրի. նակ իրեն յանձնուին, որպէս զի կարող ըլլայ սրբագրել այն վրիպակներն որ սպրդած ըլլան: Բայց եպիսկոպոսը պիտի չկարենար այս փափուկ ու գծուարին գործը ի գլուխ հանել. վասն զի Մարտէլլի ամթուէն ի Պոլէ փոխադրուելով ի 1679, ի պարագութեան մնաց իր գահը, ու ֆիլիպ Տըպոսէ քահանայի մը (prévôt) յանձնուեցաւ անոր վիճակին առժամանակեայ կառավարութիւնը, և որ յերկարեցաւ մինչև ի 1682:

Շարունակելի

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԲԱԶՄՈՒԹԻՒՆ ԵՒ ՄՒՈՒԹԻՒՆ ՀՈՄԵՐԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ

Բրուսիոյ տարեգիրք՝ Մարտի պրակին մէջ ամբողջ կը հրատարակեն Պօղոս Քաւէրի ֆելի համալսարանին մէջ կարգացած ակադեմական ճառը, որ կատարեալ և օգտակար համառօտութիւն մ'է հոմերական խնդրոյն արդի վիճակին, յորում կը պարունակուին նաև շատ կարևոր և ընդհանուր խորհրդածութիւնք: Իմաստուն բանասէրն կը խնդրէ թէ արդեօք բանասիրութիւնն կրնայ ոչև ևս նըկատուիլ իրեն մի և ազատ գիտութիւն: Եւ ձմերուս, կ'ըսէ նոյն բանասէրն, դասական հնութեան փոքրիկ մաս մ'է. իլիական և Ոգեսականն միատեղ տպագրուած են ութիցեան 800 իջից մէջ. և յիբաի բանասէր չեղող անձ մի ծաղրածութեամբ կը հարցնէ՝ թէ մինչև ցարդ ըստ բաւականի տպագրուած չլին այս հին բանաստեղծութիւնքն, և թէ կայ արդեօք միշտ նոր բացատրելու բան մի անոնց մէջ: Այս անձին զարմանքը աւելի պիտի աճի՝ եթէ գիտնայ թէ այս երկասիրութեան ասպարէզն, որ իրեն աչաց ամենափոքր կ'երևի, յանհունս ստորաբաժանմամբը՝ զանազան մասնական ուսումնական կրթութիւններ յառաջ բերած է, որոյ իւրաքանչիւրն կրնայ մարգաթաւ մը բովանդակ կենաց մէջ աշխատութեան նիւթ ըլլալ. և զարձեալ եթէ իմանայ որ գիտնականք այս ասպարիզին զանազան մասանց վրայ աշխատելով յաճախ մթութեան խաւարին մէջ ինկեր ենք:

Արդ Քաւէր այս ոճով կ'սկսի հոմերական խնդիրը բացատրել. Հին գրականական երկասիրութեան վրայ ուսումնական աշխատութեան հիմն է լանալ գտնել անոր բնագիր մը՝ ըստ կարելոյն անսխալ. և հիմա այս լանքն կայ ամենայն գիտնականաց մէջ, Յոյն քերականաց զրա՝ ծանօթութիւնքն Հոմերի գրոց լուսանցքն՝ աւելի